

# Փ Ա Ս Տ Ը

Քունը չէր ծօտենար նորէն աչքերուն:

Մեռելիկըն առգանցք մը՝ նմխտանեակին պատերուն վրան: Հայրը մայրը, տեղ մը հարսնիքի հագուստներով, ուրիշ տեղ մը աւելի հասուն, աւելի պատկառելի նայուածքով, վար կ'իջնեն ու կը խօսին իրեն:

— Նամակ, լուր առի՞ր եղբորդէդ, մեր սիրելի ծանօտն:

Յանկարծ՝ ժամացոյցին թիջթաքը մուրճի անտանելի հարուածի մը պէս՝ ականջ ծակել կը սկսի:

Ու Ամելի Տըլաժ ձեռքերը մեքենաբար խոնաւ ճակտին կը ծօտեցնէ:

Բայժին ծօտ, փոքրիկ սեղանի մը վրան, գէրքերու, պատկերազարդ ամօտթերթերու դէպ մը կը քննայ: Ամելի՝ երբորդ անգամ երբորդ գէրք մը կը բանայ՝ մտատանջուող ուղեղը ընթերցումի խնկումներուն յանձնելով, աչքերուն քունը հրաւիրու համար:

Ու քունը կը խուսափի:

Օր. Տըլաժ երբորդ չբռնի մէկ էջը երբորդ անգամ վերսկսել յետոյ՝ առանց կարենալ ըմբռնելու հեղինակին իմաստասիրական մէկ վերլուծումը բարեկամական սիրահարութեանն վերայ, մէկդի կը նետէ գիրքը՝ որ զարնուած թրուշունի մը պէս՝ խուլ աղմուկով մը կ'իյնայ իր ընկերներու զիակներուն վրայ:

«Անպիտան՝ ժամացոյց, չեմ սիրեր կոպի նայուածքդ: Կորուսէ՛ սենեակէս: Ի՞նչ ունիս: Ինչո՞ւ կը ծաղրես զիս: Վրէ՞ժ կը լուծես: Չա՞թ, չա՞թ, չա՞թ, զլուրի կը ցուցնես: Դո՛ւրս, դուրս կ'ըսեմ քեզի՞...»:

Անկողնին զսպանակները տխուր խժժոց մը կ'արձակեն: Ու օրիորդը՝ օդային վտանգի ազդարար սուլիչը իմացած ըլլար կարծես՝ վեր կը նետուի յանկարծ եւ ժամացոյցը խելով՝ զարշահոտ բանի մը պէս՝ քովի սենեակի սեղանին վրայ կը հրէ գայն:

Քակուած մազերն անոր՝ մերկ ուսերէն վար՝ հստնող մոմի մը պէս ճմլուն ծիծերուն պտուկներուն կ'երկնեան՝ դգուանք, համբոյր դողնալու համար: Խելք թոցնող գեղեցկութիւն մը լուռի Օր. Տըլաժ, բայց իր էութիւնը ներբաշնակ ամբողջութիւն մը ունի, որուն շուրջ կը դառնան մարդիկ՝ լամբարի մը լոյսին ծօտ շուրջպար դարձող անմիտ թիթեռնիկներուն պէս:

Դարձարձեր էին թիթեռնիկները, խնթերը, ինչպէս եւ խելացիներ ալ դուցէ, բայց Ամելի դժուարահամ, նուիրուած մանաւանդ՝ որբ մնացած, իրմէ ութը տարեկան փոքր եղբայրը մեծցնելու խնամքին, չէր պատասխանած անոնց արձակած սրջներուն...:

Անճարակ որսորդն՝: Տարիները անցեր, անցեր գացեր էին անդարձ, ու օրիորդ Տըլաժ երեսունը անցունկ՝ կը մնար դեռ ամուրի, տունմտայ, ու կը սպասէ՛ր, կը սպասէ՛ր, կը սպասէ՛ր...: Որո՞ւն, ինչո՞ւ...:

Չէ՛ր գար «Տմայիչ իշխան»ը:

Աղլիկներէն ոմանք, «Իժմար կոյսեր», մինչեւ Ս. Կատարիէն չեն իջներ ամպերէն վար, ու անկէ անդին՝ անհունի պարագլէն սարսափահար՝ փողոցէն անցնող առաջին արուիւն գերկը կ'իյնան յաճախ:

Կը դառնայ կոճակը լոյսին: Կուտրուող չոր փայտի ճայթիւն մը կը խանդարէ լուսթիւնը նընջանեանակին: Ամելի, սարսուռն, պատուհանին ծօտենալով վեր կը ծալէ կապոյտ թաւիչ վարագոյրը ու ճակատը կը կրթնցնէ պառ պապակիին: Արձանի համբոյց:

Դուրսը՝ Փարիզի կեդրոնը, ա՛յնքան բանուկ, երբմնի փայլիւրն փողոցը՝ գերեզմաննոցի մը հանդարտութիւնն ունէր տխրօրէն:

«Անիծուի՛ պատերազմը, կը խորհէր անիկա: Այս ի՞նչ ազէս, ի՞նչ ահակելի արկած, որ կը խել կը տանի ամէն բան: Մահ, մա՛հ, արիւն, աւե-

բա՛հ չորս դին: Ատուածային է մահն ալ. բայց  
ինչո՞ւ այս երկար բաժանումները, աքորը, կա-  
րօտը՝ քալքայիչ մանանդո՞՛ մահուան չափ, մա-  
հն է ալ աւելի, ու ասիկա՞՛ անգթօրէն մարդկա-  
յին...»:

Առութիւնը, մութը, խորհուրդը ննջասնեա-  
կին՝ կը ցնցեն փոթորկոտ հողին օրիորդ Տըլա-  
թին, ու կը վախնայ անիկա:

Անտեսանելի օձերու Փշշոց: Հետո՞ւն, շատ հե-  
ռուն քաշուող հրացանի պայթիւնները...:

Երթներու շրճակ...: Մութ եւ լոյս: Ու մե-  
ղեկները...: Զերմակ հազած՝ կուրճերնուն կար-  
միր, խոշոր, խաչերով հրեշտակներու երջարտա-  
բի մը շրջանակը, որուն կեդրոնն է ինքը, Ամե-  
հն: Ու շրջանակը կը նեղնայ, կը դոցուի հետըզ-  
հետէ...:

Լացի, աղիտանքի, խուչ աղաղակնե՛ր:  
Օգնութի՛ւն...:

Սոսկումով Ամելի կը դարձնէ նորէն կոճակը  
լոյսին: Ու հայելին՝ մեռելայի՛ն, տարբադաշտը՝  
ուած դէմք մը կը ցոլացնէ:

Օրիորդը կը հրէ հանգստադարանին դռնակը՝  
որպէս իր անոր անկատկառ սպակին աչքերուն  
չերեւայ անգամ մըն ալ:

«Քեզի ալ՝ տխմար հայելի՛ եթէ կարողանա-  
յի՝ ժամացոյցին քով կը շարտէի...: Ծանր ես,  
ուժով ես: Իսխառու՞՛ր, գորտու՞՛ր: Զօրաւորը ի-  
բուանք ունեցած չէ՞՞ միշտ...»:

Ու յանկարծ, զողի մը պէս՝ որ զբպանը լի-  
ցուցած ատենը՝ ոտքի ձայներ կ'իմանայ, անաս-  
նական քնադղային շարժումով մը անկողնին վրայ  
կը նետուի Ամելի. ու ընտանեկան յիշատակներ  
պարունակող ալպոմ մը քաշելով՝ կը սկսի թըղ-  
թանէր գայն, ջղադրդոտ, զողողուն մատներով:

Նայուածքն անոր՝ կ'անշարժանայ գինուորա-  
կան համագլխետով երիտասարդի մը լուսանկարին  
վրայ...: Ամելի կը շոյէ, կը զգուէ, շարժում,  
հոգի կու տայ այդ կենդանի յիշատակին: Ու հե-  
տապնդուողի մը պէս գարհուրած աչքերը չորս  
կողմ պտտանելով՝ իր ստանձնութիւնը հաստատե-  
լէ յետոյ՝ կը բակէ, կը հանէ նկարը իր տեղէն,  
որուն հետ վար կը սահի ինամբով ծալուած նա-  
մակ մը:

Արիւրիս,

կը գնահատի նամակներու ուշացումին հա-  
մար: Հաւատախ, իմս չէ յանցանքը: Բոլոր կարե-  
լիս կ'ընեն որպէ՛սդ չմնաս առանց լուրի:

Գիտե՛մ, գիտե՛մ ես ցար սպասումի ժամե-  
րուն...: Ատուած՝ արթննալուս պէս, նայուածքս  
անարիս ծօտ կախուած լուսանկարէջ չի կրնա  
բաժնուիլ: Կը խօսիս, կը ժպտիս ինծի: Ու աշուկ-  
ներուդ մութ կանանչ անհունին մէջ՝ կը կարգամ  
ես այդ զսպումի ճիղը հերոսական քաջութեան:  
Քաջութիւն մը որ կ'արգելի, կը վանէ արցունքը  
ինծի պաշտելի աչքերին: Կը ժպտի՞ս՝ չլուռ հա-  
մար...: Կակո՞ւղ ժպտա: Այստեղուն արցունքը դեռ  
չչորցած՝ խնդալ փորձող մանուկի ժպտա:

Գիտե՛մ, կը գնահատեմ, կը սիրեմ հպարտ  
նկարագիրդ: Լալկան չես ընաւ: Գիտեմ թէ ան-  
կեղծ ե՞րբ կը գրես ինծի. «Մեր կեանքի ըս-  
լոր դժուարութիւններուն հետ՝ որքան ալ դժբախտ  
զգանք մենք մեզ, կարելի չէ մեր ցար բաղդա-  
տել մեր տառապանքին հետ: Յարգաբարկան է ա-  
մէն ինչ, մեր աքորուածներն էք, հետու հայրե-  
նիքէն, Գոր թուշնէ: Առանձին, օտար երկինք, որ-  
խո՞ւր, անհրապո՞յր կենսե՞ս...»:

Կը սպասե՛մ...: Անհատու՛մ ժամերը՝ տարի-  
ներ, ու օրերը՝ կ'երդնում՝ դար մը կը թուին ին-  
ծի...:

Իրիկուն ըլլա՞ր: Ե՞րբ պիտի գարնէ սուլիչը ի-  
րիկունս, որպէ՛սդ վաղեմ, երթամ, նայեմ՝ նա-  
մակ կա՞յ ինծի:

Զկարդացուեցաւ անունս: Խղտեմ պիտի ցըր-  
ուիչը...: Կը հասննայ ան դեռ, ու, լաւ տղայ,  
ժպտուն, համակրանքով կը կրկնէ իր ամէն օրունս  
յանկերը՝

«Վա՛ղը, վաղն ալ ճեզի՛ պիտի բերեմ...»:

Կը ցնցուին, կը ճարճատին տախտակները ան-  
կողնիս:

Ո՛չ վարի դրացիս եւ ո՛չ ալ վերինը, վարձա-  
կանները մեր եռյարկանի մահակալին, կը պո-  
ռան, կը բարկանան, կը կրկնեն սննեակին մէջ  
սովորական դարձած օրհներգը...: աշխատաւոր-  
ներուս:

«Վամա՛ց, կամա՛ց, ինթիկէ՛, բարեկա՛մ, փո-  
չի կը տեղացինս: Ինքզինքդ առանձին, խարտեա-  
չիդ սննեակին մէ՞ջ կը կարծես...»:

Անհրաժեշտ են սակայն «մեր» կատակները, «մեր» ծիծաղները...: Մեր հացն են անոնք...: Եթէ առանձին ըլլամ, կը խնթխնամ...: Այդ կատակները՝ կըլա՛, երբեմն իշու կատակներն անգամ, բարեբար ազդեցութիւն ունին մեր վերայ...:

Ու կը շարունակուի ժողովը սրահին:

Նամակ եւ ծրար առնող բախտաւոր մը զը՛ ուրաթ պոռչաւորով մը կը լեցնէ ներսը:

«Միազլանիկի ձգուկ հաւաքողները քովս հը՛ր բամբին թող: «Կոլուազ»ներ, «Կոլուազ»ներ ունիմ, գաւակներս...»

Կը խնդրի մէկը, ու միւսը... կու լայ: Ներքին հրդեհ: Ի՛ւրդ, բայտամն: Ահա՛ ներգաշնակութիւնը մեր կեանքին... առանց այդ պարզեւին կարելի պիտի չըլլար գուցէ խուսափիլ յիմարանոցի մը մրրկող շրթաններէն...:

Կը տեսնեմ միշտ ես զեզ: Հոգիին աչքերէն լին բամբուր բնաւ: Պատուհանէն կախուած՝ ցրուիչի սպաման տամբուրդ, ո՛րքան պիտի ուզէի մօտիկը ըլլալ, օդին մէջ, անտեսանելի: Ու երբ լրաբերը ճու կողմի ջնայած անցնելով՝ զեզ դառնութեան մէջ մտնէ՛, համբուրե՛լ, համբուրե՛լ, միխթարեւ զեզ, փոքրիկ սիրո՛ւն աղչանակ... Յուերուս մէջ առած՝ սիրոյ կարօտովդ պապական շրթներու շերտութիւնը թաղել մաղբուրդ մէջ ու շրթներուդ, այտերուդ, աստուածամօր աչքերուդ՝ որոնց սեւուրիկ աղեղը թարթիչներուն՝ զզխեցուցիչ շոյանք ու կարաբղական հպուծի մը պէս անհուն հեշտանք, պատրանք, երանութիւն բերած է միշտ ինծի՛ — ու երեխայի մը պէս օրօրելի, օրօրել զեզ՝ մինչեւ որ ժպտի՛ս, ծաղկիս, բացուիս կեանքի եւ սիրոյ:

Ու գիտե՛մ, դիտեմ թէ որքան՝ կը սպասենք մենք իրարու...: Կը սպասենք այն երջանիկ տա՛մուն, ուր նորէն, կապոյտէն հայածական, հովերէն խաբազանուող կոյտ մը ամպերու բամպակին պէս թեթեւ, եթեբայիս վազգով մը իրարու սեղմուած՝ իրարու հետ նոյնացած՝ անցնէինք հորիզաններ մեր աղուօր երկնքին:

Երթայինք՝ գաղթի ժխորէն հեռո՛ւ, սիրահարներուն ու աղուօր երգող թռչուններուն միայն ծանօթ՝ գեղջկական հերանոցները՝ ուր՝ դիւերները՝ կը յիշե՛ս՝ ա՛յնքան հէքեթայիս, ա՛յնքան անհետական գեղեցութիւնն ու տեսիլքը ունին մահախաղաններու դրախտին:

Կը յիշե՛ս, կը յիշե՛ս, ժապինս, ճերմակ գիշերնոցիդ մէջ, երկնքէն խոյս տուած պարիկի մը պէս, կը բարեբար սիրահային բանեղէն շղատուելու համար՝ կը փսփսայիլ ինծի...:

«Ո՛յն, ո՛յն, մի՛ բանար լոյսը... ձգէ՛ որ լուսնին լոյսը միայն ողողէ սենեակը, մեր սիրոյ բոյնը: Ինչ որ ստեղծագործած է քնութիւնը, մարդիկ դայն ընդօրինակելու, կեղծելու, կապկելու իրենց հեւքին հետ՝ կը դառնան չոր, անխաւս, ծիծաղելի դաճաններ: Ձգէ՛ լոյսը լուսնին ու եկու՛ր, նայէ՛ փայլող աստղերուն՝ թէ ո՞րն է մերինը, մեր աստղը, կանթեղը մեր երջանկութեան:»

Ի՛նչ եղբ, սիրելիս: Կարալա՛: Գրադարան պրպտե՛: Տեսնելը, ապրիլը ուրիշներուն տառապանքը, կ'օղնէ զեզի: Կը թեթեւցնէ բեռը ուսերուդ...:

Ելի՛ր, դուրս ելի՛ր պտուղէ՛: Թատրոն, շարժապատկեր դնա՛: Սըաւօր չես, աղուօրս: Թէեւ զլիկ մը մեռած եմ զեզի համար, բայց չեմ թաղուած դեւ: Չուարճացի՛ր, ինչո՛ւ չէ: Հացը մարմինին, ու արուեստը հոգիին սնունդն է: Ու ջու հոգիդ՝ այնքան զգայուն, բիւրեղը հոգիներու, կերակուրկայեմ, կը զգամ թէ կը հիւծի, կը խամբի արեւ շտենող ծաղկիներու պէս...:

Յոտսութիւն: Օ՛, ապերախ չե՛մ: Պիտի մոռնայի դրկած ծրարը համար շնորհակալութիւն յայտնել: Իրա՛ջը կաթ պտանք: Փոխեցինք շոգոլայով — ոսկի դրամ —, ու բրինձովդ կաթնապուր մը եփելով՝ բարեկենդան ըրի՛ք:

Չխօսեցան՝ սկանջները: Հաւատա՛, վայրկեան միակ բացայայտ չեղար մեր քովէն: Կարծես թէ պնանները դուն կը հրամցնէիք մեզի: Հոն էիք: Գեզմէ բան մը կար վերջապէս սեղանին վրան, սեղանին շուրջը:

Ա՛յ կարճ կայեմ: Չարաչալի չգործածմով բարեխաղախութիւն մը...:

Յոտսութիւն: Յաջորդ նամակիդ սպասումով՝ ընդունե՛՛ անուշիկս, համբուրներու է՛ն քաղցրներուն հետ՝ արտայայտութիւնը ամենախորունկ սիրոյս:

Քոյդ  
ԱՆՏՐԷ

×

Ամենամար վերջն անգամ, կ'ըր մահացու չէ, կրծումներէ յետոյ կը պարտուի ու սպի կը կապէ:

Ու ժազլին Տըլաթ, Ամելիէ եղբոր երիտասարդ կնիւր, իր ամուսնոյն՝ Ժան Տըլաթի՝ ճակատի կը բազնէն ազատելով գերիէ իյնալը իմանալէն տարին յետոյ յարաբարաբար հանաւարտած, սկսեալ էր հետեւիլ կենցեղի հոսանքին:

Այդ կնիւր, ապրիլի կողոն, գրասենակի ընկերուհիներուն պէս կարծեցուցեալ էր քղանցքը իր շրջագրեալին եւ մազերը մահողներէի պոյն ներկէլ տալէ յետոյ՝ անոնց յարգարուսն ալ նմանցուցած էր արդէ նորածնութեան:

Ճակտին վրայ յառաջացող կոհակը կրբմնի խորտեալ ու ողորկ մազերուն, մեքենայով տաքցուած, գրկուած ուռեցուած կոյս մըն էր կալմեր՝ սուրբի պատկերի մը գլխուն շուրջ ոլորտուղ լուսէ լայն աղեղի մը պէս: Ու աղեղը լոյսին՝ փայլմը կրտար ժազլինի աղուոր երեսին, ուր վրձնի թևներ հարուածով մը շրջագծուած նուրբ յոնքերուն տակ երկար թարթիչները՝ կապտորակ առկններուն հետ՝ գեղեցկութեան բացառիկ հմայք մը կուտային անոր հելլենական կարուածքով, հասուն գեղձի մորթով գէձքին:

Գրեթէ մեղրալուսին՝ պատերազմը վրայ էր հասեր, ու ժազլին բաժնուած էր ամուսինէն:

Մինչև աղէտը Յունիսի՝ ամէն օր էջեր լեցուցեալ իր կարտն ու սնըր երգեր էր, ու գրեթէ ամէն օր պատասխան մըն էր ստացեր Տիկին Տըլաթ իր կենցեղի ընկերէն:

Գիբմանական շանթարագ յարձակումը սակայն՝ ու խորտակումը Փրանսական ճակատներուն վերջակէտ մըն էին դրեր սիրահարներուն թոյնակցութեան: Ու ժազլին մնացեր էր ստանց լուրի, յուսահատ, տխուր...:

Քանի՞ քանի՞ անգամ գիշերներ էր անցուցեր անիկա՝ Գիծերը դէմքին՝ սովոյն. նայուածքը տարրած, աչքերը մուգ կապոյտ մտէ շրջանակի մը մէջ թաղուած, վշտի, դառնութեան, տառապանքի

տիրանուշ նկար մը կը դժէլին: Հաւաքական աղէտը կը մեղմէ մասամբ մը կսկիւր սրտի անձնական ցուերուն:

Տըլաթներու ընկերուհիները, դրացուհիները, բարեկամուհիները, լեցուած նոյն վիշտով, կը բուրբուէն շուրջ ժազլինի, Ամելիի, ու կը սպասէին, կը սպասէին, կը յուսային միասին:

Գիշերները սակայն, կրկնապէս ցաւասանջ՝ ժաղիլին համար կ'երկննային, անհատուած, ստակալի տեսիլներով բեռնաւոր...:

Օ՛ր, սարսափ:

Պէխ, մօրուք, մազերը իրարու խառնուած, դէմքը ցփտտ, անճանաչելի գլուխ մը դիմուորի՝ խրամէն դուրս գրցուի յանկարծ. ու աչքերը բոցավառ կը պրոյայ:

«Ահաւասիկ, ահաւասիկ, ապուշներ, չէ՞ք տեսներ...: Հոն են, մեր ալ կողմը: Երեսակայնցէ՛ք, իշու գլուխներ. ո՛չ, սիրելի ընկերներ, եղբայրներ, նայեցէ՛ք, կուգա՞ն...: Օ՛ն յարձակեցէ՛ք չուտ, կրա՛կ՝ ձեռնառումներով...:»

Ու հրամանատար ենթասպան զարնուած, դարձդաձիկ, դժոխային պարով մը կը կբէ ծուրկերուն վրայ...:

Ժ...ս...գ...լ...ի...ն:

Ու դէմքը վիրաւորին՝ կը լուսաւորուի, կը պայծառանայ դանդաղօրէն, եւ Տիկին Տըլաթ՝ ստիպումով մը կը ճանչնայ հոն առկնները իր մահամբեր ժանտի...:»

Ու կրկնուող շարչարանքը՝ լուսնայ շուրջող գիշերներու...:

«Մաստիկ տաք: Ամառուան արեւը կը խաչէ, կը խածնէ ամէն բան:

Ետո՛ւն, ճերմկօղջ հորիպոնէ մը կ'երկննայ անվերջանալի բանակը գինաթափ գինուրներու: Կը քալե՛ն, կը յառաջանա՛ն:

Ա. ԿԱՊԵՆՑ

(Շարք յարորդ թիւով)

